

Ան մեզի համար, իրրեւ հոգեւոր եղբայր, մնաց զաւակը այս Սուրբ Աթոռին: Ունէր նախանձախնդրութիւն որ մեր Եկեղեցական արարողութիւնները կատարուէին համաձայն մեր աւանդութիւններուն: Ունէր հետաքրքրութիւն տեսնելու որ պարտականութիւն ստանձնողները իրենց պարտականութիւնները կատարէին լիովին: Ան Աստուծմէ իրեն տրուած շնորհները ջանաց լաւագոյնս օգտագործել որչափ որ կարելի էր, մարդկային բոլոր տկարութիւններով հանդերձ:

Այսօր իր հանգիստը կը գտնէ: Եւ մենք իրրեւ այն տունը եւ ընտանիքը եւ այն հաստատութիւնը ուր ան մուտք գործեց պատանի տարիքին, եւ ուր ան մեծացաւ, կ'աղօթեմք որ Աստուած ընդունի եւ լուսաւորէ հոգին իր հոգեւոր սպասաւորին, պաշտօնէին ու ծառային:

Նոյն ժամանակ կ'աղօթեմք որ Աստուած շուտով վերացնէ սուգի շղարշը պատմական եւ Նուիրապետական Աթոռին վրայէն Կոստանդնուպոլսոյ: Եւ Թուրքիոյ մեր հայ հաւատացեալ ժողովուրդը ունենայ իր հոգեւոր հայրը, շարունակէ իր հոգեւոր, մշակութային եւ կրթական կեանքը եւ աւանդութիւնները ապրիլ, այնպէս ինչպէս Կոստանդնուպոլսոյ մէջ սովորութիւն ունին իրագործելու եւ հանդիմանալով Եկեղեցական արարողութիւններուն մասնակցելու, իրրեւ Եկեղեցասէր ժողովուրդ: Կ'աղօթեմք որ այդ հոգին մեր բոլոր Եկեղեցիներուն եւ համայնքներուն մէջ տիրապետէ, որպէսզի Հայաստանայց Եկեղեցին ըլլայ իսկական հոգեւոր տունը իր զաւակներուն:

Տէրը ընդունի հոգին իր ծառային եւ պաշտօնէին, Գարեգին Պատրիարք Գազաննեանին, իր լուսաւոր ներկայութեան:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

Տ. Գարեգին Արք. Գազաննեան Պատրիարքի

Գարեգին Արք. Գազաննեան, աւագանի անունով Պետրոս, զաւակը Վաղարշակ եւ Շողակաթ Գազաննեանի, ծնած է Իսթանպուլ 1927-ին: Իր նախնական կրթութիւնը ստացած է Պէզնեան եւ Կեդրոնական վարժարաններու մէջ: Ապա 1940 Հոկտեմբերին մտած է Երուսաղէմի Ժառանգաւորաց վարժարանը:

Երուսաղէմի Կիրեղ Պատրիարքէն Սարկաւագ ձեռնադրուած է 1945-ին իսկ 1950 Յունուարին կուսակրօն Քահանայ՝ ձեռամբ Եգիպտոսի Առաջնորդ Տ. Մամբրէ Արք. Սիրունեանի:

Հայր Գարեգին եղած է Ժառանգաւորաց վարժարանի փոխ-տեսուչ՝ 1946-1949, վարած է ուսուցչական պաշտօն Ժառանգաւորաց վարժարանի եւ Ս. Թարգմանչաց Դպրոցին մէջ մինչեւ 1951 թուականը: Եղած է, Ս. Աթոռոյ Դիւանապետ եւ Ընդհ. Ժողովի Բ. Ատենադպիր եւ Տնօրէն Ժողովի անդամ:

Ընդունելով Գարեգին Պատրիարք Խաչատուրեանի հրաւերը՝ 1951 Դեկտեմբերին կը վերադառնայ Պոլիս՝ ստանձնելու ծրագրեալ Դպրեվանքի տեսչութիւնը: Մինչեւ Դպրեվանքի բացումը՝ 1954 Յունուար, ան եղած է Ուսուցիչ Կեդրոնական եւ Պէզնեան Երկրորդական վարժարաններու եւ նաեւ Ուսուցիչ-տնօրէն Քահանայից դասարաններու Պատրիարքարանի մէջ:

1954 Յունուար 24-ին պաշտոնական քացումը կատարում է, Ս. Խաչ Դպրեվանքին եւ նոյն օրը ի ժամ Ս. Պատարագի երջանկայիշատակ Գարեգին Պատրիարք Խաչատուրեան տում է իրեն Մայրագոյն վարդապետի աստիճան: Դպրեվանքի մէջ վարած է տեսուչի եւ դասախօսի պաշտօն:

Ամերիկա գացած է 1959 Դեկտեմբերին եւ ստանձնած է Ուաշինկթընի Ս. Աստուածածին Եկեղեցւոյ հովուական պաշտօնը:

1967 Հոկտեմբեր 24-ին վազգէն Ա. Վեհափառ Հայրապետի ձեռամբ եպիսկոպոս ձեռնադրում է, իբրեւ Աւստրալիոյ Հայոց Առաջնորդ: Այս պաշտօնը վարած է մինչեւ 1981:

Երուսաղէմի Լուսարարապետ Տ. Հայրիկ Արք. Ասլանեանի վախճանումէն յետոյ (1981 Մարտ 31), Եղիշէ Պատրիարք Տէրտէրեան կը հրաւիրէ գինգ Ս. Աթոռ եւ Միարանական Ընդհանուր Ժողովին կողմէ կ'ընտրուի Լուսարարապետ Ս. Աթոռոյ, նոյն շրջանին ստանձնելով Կալուածոց Տեսչի եւ ատեն մըն ալ Ժառանգաւորաց Վարժարանի վերատեսչի պաշտօնները:

Շնորհք Արք. Գալուստեան Պատրիարքի վախճանումէն յետոյ ընտրուեցաւ Պատրիարք Պոլսոյ, 6 Սեպտեմբեր 1990-ին, եւ իր գահակալութեան ութերորդ տարւումն մէջ, 1998 Մարտ 10-ին ի Տէր հանգեաւ:

Գարեգին Պատրիարքին վարդապետական թէգը եղած է "Չորս Փոքր Մարգարէներ" որ հրատարակուած է "Սիոն" ամսագրի 1950-1951 թիւերուն մէջ: Իսկ իր Մայրագոյն վարդապետի թէգը եղած է "Ս. Ներսէս Շնորհալիի Ընդհանրական Թուղթերը": Աշխատակցած է "Ծիածան", "Սիոն", "Հայաստանեայց Եկեղեցի", "Նոր Աշխարհ" եւ "Մարմարա" թերթերուն եւ այլ հրատարակութեանց, կրօնական եւ գրական յօդուածներով: Իսկ Պատրիարքութեան շրջանին հրատարակեց Լիրանանցի բանաստեղծ Խալիլ Ճիպրանի գործերէն:

Լուսաւորեցէ Տէր գեոգի Գարեգին Բ. Պատրիարք Գազանեանի եւ անասան պահեստէ գեկեղեցի իւր սուրբ: